

հելու եղանակն հայեցի չէ: Գրաբարի եւ աշխարհաբարի վէճերն հիմայ աւելի սուր հանգամանք մ'առած են, ըստ որում շատ մը եւրոպական լեզուներ ալ սկսած են տարիներէ ի վեր ազգել հայերէնի վրայ: Գեղեցիկ է ազգային ննիքուրյունութեան գալափարը, բայց չմոնանք որ այն գեր անդորթաբերի ու հեռաւոր է, պահենք մեր լեզուի ննիքուրյունիւն՝ դուրգուրալ անոր հայեցի նկարագրին վրայ:

Թերեւս ոչ շատ հեռաւոր ժամանակի մէջ անդրադառնամք՝ մեր լրացիներէ քաշուած դործնական օրինակներով խօսելու:

Հ. Գ. Մէնչևը Շեն

2. Հայոց պատմական եւ հնագիտական ընկերութեան Տարեգիրը:

Հայոց Պատմական ու հնագիտական ընկերութեան խորհուրդը իր կանոնադրութեան համաձայն ապրիլ 17/18 հայոցած նիւթամմորչը ունենալ սեփական մասնագիտական հրատարակութիւն «Տարեգիր Հայոց Պատմական եւ Հնագիտական ընկերութեան» վերնարով հետեւեալ ծրագրով. 1. Բանագիրեր, 2. Մասնագիտական ուսումնական թիւներ, 5. Գիտական գեղագութեր, 4. Գիտական քրոնիկոն եւ 5. Մատենագիտական:

Այս բավարարակութեամբ սիւթեր կ'ընդունին անդամներից եւ ոչ ունադարերից, իւրաքանչիւր յօպածաւութիւնից ստանամմ է իր յօպածածի արտապատճեան 50 օրինակ:

Կաթեր կարելի է ուղարկել ընկերութեան արգասիքն անդամականի հացեով թիվքիր առաջնորդարան:

Տարեգիր առաջն դիրքը ւյս կը տեսնի 1914 թ. հոկտեմբերին:

«ՀՈՐԻԶՈՆ» 1914, թ. 90:

Ազգային զատմութեան հետազոտութիւնը հաստատում հօղի վրայ գնելու, անոր ոյժ, մղում տալու համար առաջն պահանջն է ունենալ մասնագիտներէ կազմուած ընկերութիւն մը, ակադեմիկան հաստատութիւն մը, որ ի ձեռին տած առաջնորդական զեկը, ուղղէ ցիր ու ցան վաստակներն մէկ նպատակի, նոր հետաքրքրութիւն զարթուցանէ դէպ ի ազգային պատմական յիշատակարաններ եւ հնութեներ, ենթարկէ զանոնք յօրինուածական ուսումնասիրութեան:

Այսպիսի կարեւոր ընկերութիւն մը կամ չաստատութիւն կը պահէր մզի, որում հետեւութեամբ պատմական հետազոտութիւնը, հնագիտական պահանջն մը պահանջն է ինչ անհատական ոյժերու, անպատրաստ անձանց զիարդ-

ուպիւտ քմահանցյից, ուսկից ոչ մոյն յօրինուածական ամբողջական արդինք մը չէ ստացուած, այլ եւ զգալի կորուստներ ունեցած ենք հնագիտական տեսակետէ:

Անպայման ուրախութեան եւ ցիրմ ողջունի արժանիք է այժմ 8փոխի Հայոց «Պատմական եւ Հնագիտական ընկերութեան», հիմնարկութիւնը, որուն գնահատելի կանոնադրութիւնն իրաւամբ պիտի խէլ բռուն ժափահարութիւն դիտակից հասարակութեանէն եւ ամէն հայ միտ պիտի մաղթէ անոր յաջողութիւն եւ երկար կեալք:

«Հորիզոնի», վերոյիշեալ առողերը այժմէն իրի կ'արդարացնեն մեր ակնկալութիւնները:

Տուրեկուտ մակ գրաւական պիտի ըլլայ գործական է Հնագիտական ընկերութիւնը, արդիւնական գործունեութեան. եւ կրնան յուսամիր նայիլ այդ խոսացուած ձեռնարկութեան, որ ի կարգին նոր մղում պիտի տայ ազգային պատմական եւ հնագիտական հետազոտութեանց եւ պիտի յարուցանէ մշակներ այս գրեթէ կոյս հոյն համար:

Տուրեկուտ հայ պարբերականներու թուին մէջ պիտի գրաւէ պատուաւոր դիրք, քանի որ այնպէս զգալի է բանակիրական ծերեթերու նուազութիւնը հայ գրական ասպարեկի վրայ. ՀԱՆԴԻՍ ԱՄՍՈՐԵՍԸ, ԱԶԳԱԿՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՍ, երբեմ երբեմ ԱՐԱՐԱՏ եւ ԲԱԶՄԱՎԱՐ, ահա մեր ուսումնաթերթերը, որոնք կոչուած էին մինչեւ օրս ուսումնակիրել ազգային պատմութիւնն եւ հնագիտութիւնը:

Կովկասի հայք կրնան պարծանօք նայիլ իրենց Ազգագրական եւ Պատմական - Հնագիտական կրկն ընկերութեանց եւ անոնց կրկն Տարեգիտներուն, երբ պիտի ելեն անոնց մրցակից Տանկահայք:

Հ. Ն. Ակնհնան

* * *

Դարձուեցան ոմանցմէ, երբ Հանդիսի Յորեւնական թուին մէջ կը գրէմիք թէ՝ «ինչո՞ւ մեր հնութիւններուն գննութիւններուն մէկ անցութեանց մէջ շինուանք մեր ազգին անցեալ փառքը քարոզըլ արձանագրութիւնները, քանդակներն եւ ձեռագիրները՝ զանոնք ազգային յառաջն նախորդակի մը մէջ ամփոփելու համար» (Հանդ. Ամս. 1913, էջ 708): Բայց ուրախ ենք որ հրապարակի վրայ դրաւած պահանջը ծաղողներու սպասածին հակառակ բոլորովին ուրիշ վերաբերմօնէի արժանացաւ հայ.